



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐՈՎՈՒԹԵԱՆ

ՅՈԲԵԼԵԱՆ ՀԱՆԳԻՄԻ

ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

ՄԻ ԽԻ ՌԵ Ա.Ռ Ե Ա.Ռ

ՄԻԱՐԱՆՈՒԹԵԱՆ




ՅԱՅԵՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ



Այս ազգն, իրեն դարաւոր ցաւերուն մէջ, ունեցեր է թերեւս շատ սփոփիչներ. բայց ոչ միոյն գործն եղած է այնչափ փրկարար, այնչափ տեւող որչափ այն մեծ Մերձաստացւոյն, որ անուան հետ՝ գործով ալ եղաւ Մթիթիւր. Ամբողջ երկու հարիւր տարիներ անցան այն օրէն ի վեր, յորում նա հիմք դրաւ՝ Կ. Պոլսոյ մէջ՝ իրեն անունը կրող հաստատութեան, զոր յետոյ բարձրացուց Միեթոնի մէջ, եւ վերջը՝ Վեհնետկոյ Սուլք Ղազարու կողեւկին մէջ՝ հրաշակերտեց զայն: Ինչն Մլսիթար գծեց այդ հաստատութեան ուղղութիւնը, որով պիտի դիմէր իրեն նպատակին, այն է՝ մոռաւոր եւ բարոյական վերականգնումն եւ զարգացումն ազգին, եւ որուն համար չի խնայեց ինչն ո՛ եւ է միքն եւ զոմուրութիւն: Ո՞վ չգիտեր՝ թէ այդ երկու շշամնին՝ որչափ դժուարութիւնք եւ խոշնդակներ ընդ առաջ եւսն Մլսիթարայ կանգնած Միաբանութեան, որոնք սակայն չի կրցան կասեցնել կամ խոտորեցնել զայն իրեն ուղղութենէն: Ո՞վ չգիտեր թէ նա՝ իրեն Հիմնադրին ոգւով ներշնչուած՝ ո՛րբան գրական եւ կրթական ծառայութիւններ մատոյց ազգին, մեծ գրագէտներ եւ գործիչներ ընթայելով անոր, եւ ռահանորդ համդիսանապով լուսաւոր յառաջադիմութեան մը, որուն նշոյները ազգիս ամենէն աւելի հեռաւոր եւ նոյն իսկ իրենց ազգայնութիւնը մոռացող խաւերուն մէջ թափանցեցին: Հս՞րկ է բայց՝ թէ ինչն եղաւ որ Եւրոպացւց ծանօթացոյց հայ ազգը, իրեն ազնուագոյն տիպարին մէջ, իրեն հին հոյս գրականութեամբը եւ դարուս նորանոր արուեստից եւ գիտութեանց ծկսող մտքովը, եւ որոնց մէջ գրեթէ արեւմտեայց հաւասարաբայլ կ'ընթանայ:

Այդ, գալ տարի, 1901ի Մեպտեմբերի 8ին (բայտ ն. 84), լրանալով Ցիշդ Միաբանութեանս իրմանարկութեան հայության պահպանության մասնակիութեամբ, անհրաժեշտ պարտք կը



ჩამარტნიდ տօնել Հիմնադրիս Միխիթարյայ եւ ազգիս Բարերարին յիշատակը, որուն մեծութեան համեմատ՝ տակալին արժմանաւոր պատկ մը, պարուսակաշան յարգանք մը ընթացուած չէ: Թատկապէս այս առթիւ լցոս պիտի տեսնեն Միաբանութեանս տպարաններ:

1°. ՀԱՇՎՊԱՏՈՒՄ գիրք, որ է Հ. Պ. Ալիշանի նաւաբած Հատուածք պատմութեանց մեր հեղինակաց, Ժամանակագրական Կարգաւ, մինչեւ յ'ձի դար. համառօտ աշխարհաբար ծանօթութեաբրք:

2°. Լիակատար կենսագրութիւն Միխիթարյայ Աքբահօր, պատկերազարդ:

3°. Միխիթարեան Միաբանութեան 200 ամեաց գործունէութիւնն եւ նշանաւոր գործիշները, նոյնպէս պատկերազարդ:

4°. Համառօտ պատմութիւն Միխիթարյայ վարուց եւ գործերուն, նոյն հանդիսան առթիւ ծրիաբար բաշխելի:

5°. Միխիթարյայ եւ իրեն Միաբանութեան գործունէութեան պատմութիւնը, գաղղիերէն լեզուով:

6°. Պատմութիւն վարուց Միխիթարյայ Աքբ. Խտալ. լեզուաւ:

7°. Հատը ի բանից Միխիթարյայ ծառապին Աստուծոյ, քաղուած իրեն տպուած եւ մատիպ գրութիւններէն. Նոյնն անգիրերէն:

8°. Պատկերազարդ մեծադիր ներթ մը, կատարուելիք հանդիսան պատկանող. եւ այն:

Գարծեալ փափագելի է մեզ, թէ եւ մեր կարողութենէն վեր, ուրիշ մնայուն կոթողով մ'ալ յաւերժանել մեծ Սեբաստուցին յիշատակը, որուն վրայ կարդան հաւասարապէս գրագէտք եւ ոչ գրագէտք, ազգայնք եւ օտարք, ներկայք եւ ապագայք, որ փայտեցնէ՝ ոչ լոկ Միխիթարյայ մեծութիւնը կամ հանճարը, այլ այն ցեղին՝ որ կրցաւ — եւ կրնայ նոյնափի պարագայից մէջ — այսպիսի մեծ ծնունդներ յառաջ բերել:

Անտարակոյս ազգանոց ազնիւ զգացրումները վիշառորած պիտի լինէինք, եթէ ներքին անծուկ շրջանակի մը մէջ ամիգովելու լ սոյն հանդէսը, զուտ վանական նկարագիր մը տայինք անոր եւ ոչ ազգայնն. մինչեւս ամէն հայ՝ մեզի հաւասար՝ իրաւունք ունի իրենն ըսկու զՄիխիթար եւ անով պարծելու. Շւստի պատու կը ծանուցաննենք հայ հասարակութեան մեր դիտումները եւ ծրագիրը, որպէս զի անոնք որ կը փափագին՝ կարենան մասնակցիլ հանդիսիս եւ միջոցներ հայթայթել, որով ըստ կարելույն աւելի հանդիսապէս եւ արժանաւոր կերպով կատարուի յիշատակը այն մեծ մարդուն, որ Եւրոպացոց անգամ հիացման եւ յարգանաց առարկայ հարծեր է: Այսոնք որ կը ցանկան այս մասին աւելի մանրահան տեղեկութիւններ ստանալ կամ ո՛ եւ է կերպով լ աշակեցիլ, կարող են ուղղուիլ այն Յաննամաժողովըն, որ յատկապէս սոյն հանդիսին համար կազմուած է, եւ որուն հասցէն է

La Commission pour les fêtes

Jubilaires deux-centenaires

VENISE (Italie) — S. LAZARE

ԿԱՐԴԱՐԱՐ ՑԱԽԱՆԱԺՈՂՈՎ

Ց Ո Բ Ե Լ Ե Ա Ն Հ Ա Ն Դ Ի Ս Ի

ԳԵՐԵՑԻԿ Վ. Դ. Ա. Զ Ա Ր Ա Ր